

# ≡ Ա Ւ Ո Ւ ≡

Ե. ՏԱՐԻ - ՆՈՐ ՇՐՋԱՆ

1961

◀ Դեկտեմբեր ▶

Թիւ 12

## ԽՄԲԱԴՐԱԿԱՆ

### ՍՈՒՐԲ ՅԱՐՈՒԹԵԱՆ ՏԱՀԱՐԵՆ ՆԵՐՍ ՍԿՍԱՆ ՆՈՐՈԳՈՒԹԻՒՆՆԵՐԸ

Գ.

«Երանի ազգի, որոյ Տէր Աստուած Յակոբայ օգնական է նմա»:

Նախորդ երկու Խմբագրականներով ըսինք անհրաժեշտը Ս. Յարութեան Տաճարի պատմական կարևորութեան և համաքրիստոնէական սրբազն յիշատակարան մը ըլլալու հանգամանքին չուղլ, մեծ կարևորութեամբ շեշտելով Հայոց դարաւոր իրաւունքը և մէկ-երրորդի այդ սեփականութիւնը կարենալ արժենորելու մեր հնչիւն պարտաւորութիւնը, որ քառորդ միլիոն Մթերլինի կը հաւասարի, և երանի ազգի, որոյ Տէր Աստուած Յակոբայ օգնական է նմա»:

Մանր պիտի ըլլար դժբախտութիւնը եթէ մեր մէջ գտնուէին հայեր, որոնք չուզէին ընդունիլ և զնահատել Սաղմոսին այս խօսքը: Իր ազգային նորիքականութիւնները ուրացող մարդը, կ'ըսէ քրիստոնեայ մեծ մատենագիր մը, իր նախնեաց յիշատակներուն հանդէպ խանդաղատիլ չզիտցող, անոնց գերեզմանները կոխուսող սիրտ մըն է, որուն մէջ խեղդուած են հոգիին ամէնէն աղնուական հրայրքները»:

Ամբողջ ազգին հոգնոր կեանքին և Ս. Յակոբեանց այս Մայրավանքին մէջ, Սաղմոսին այս խօսքը դարերէ ի վեր այդ իմաստով է արձագանգած, ու այսօր, մեր ժողովսւրդին այժմու գրութեան մէջ, այս մտածումն ու սկզբունքն է որ պէտք է առաջնորդէ բոլորս:

Երուսալէմի Ս. Յակոբեանց այս Աթոռը, իբրև նուիրական մէկ ճիւղը Հայոց Եկեղեցւոյ և առաջին պատուանդանը մեր Տիրով հոգնոր իշխանութեան, սրբազն այս քաղաքին մէջ, դարերով իրեն քաշած է հոգիները Հերմեռանդ հաւատացեալներու: Արինով ու արցունքով ուռած ու փրփրած դարերու ընթացքին, Հայ Եկեղեցւոյ Սաղիմական այս Աթոռը մնացած է հաստատուն և անսասան, չնորին Հայ Եկեղեցւոյ տիրանուէր և ուխտապահ զաւակներուն, որոնք իբրև պահակներ Աթոռը շրջապատող Սուրբ Տեղեաց և անոնց մէջ մեր


ունեցած ազգային իրաւանց, ըրեք են իրենց լաւազոյնը, միշտ վառ պահելով հոգիներու աշտանակին վրայ Աստուծոյ պաշտամունքին լոյսը:

Անա թէ ինչու Հայ ժողովուրդին սիրար զիսցած է բարախել այս նույի-րազան Աթոռին համար երբ վտանգի տակ է եղած ան Զոհաբերութեան այս ողին գերազոյն առաջնութիւնն է եղած երջանկայիշատակ մեր նախնեաց, և այդ գերազոյն ու ազնուազոյն առաջնութեան չնորհիւ է որ մենք կրցած ենք ապրիլ մեր դարերը: Թերթեցէք մեր բոլոր եկեղեցիներու և ազգային ու կը թական հաստատութիւններու յիշատակարանները, և դուք պիտի տեսնէք թէ անոնք բոլորը գոյաւորուած են հայ հոգիներէն բխած առատաձեռն և իշխանական նուերներով և ջերմեռանդ այրիներու լոււմաներով: Յետոյ, մեր ժողովուրդին համար եկեղեցի շինողին ու պայծառացնողին աւելի առաքինի և մեծանձն անձնաւորութիւն չկայ: Աղջորմեա եկեղեցի շինողաց, երախտաւորաց, պաղատուից, սպասաւորաց և այնոցիկ՝ որք ընդ հովանեաւ սրբոյ տաճարիս են հանգուցեալ: Ասիկա ձայնն է մեր պատմութեան և քրիստոնեայ սերունդներու, աղօթքի մը նուերականութեամբ տեղ գտած մեր պաթամատեանէն ներս:

Եթէ ամէն չենք որ կը բարձրանայ մարդկային կարիքներու համար բարիք է և ապահովութիւն կեանքի, եկեղեցին տունն է Աստուծոյ, տաղաւարը հայ հոգին և կոռանը մեր գոյութեան եկեղեցի շինել և կամ անոր գոյութիւնը երկարաձգել կը նշանաւիէ օժանդակ հանդիսանալ Հայ Եկեղեցւոյ զաղափարին և ծառայել անոր փրկարար սկզբունքներուն: Ո՞ր հայը որ փոքր ի շատէ ծանօթ է իր տոհմային պատմութեան և ունի իրիզ, պիտի շնորունէր թէ, իբրև համայնք, իբրև ժողովուրդ և իբոն ազգ, դարիքէ ի վեր մեր գոյութիւնը բովանդակապէս կը պարտինք մեր եկեղեցւոյ: Եւ սահիւա անոր համար՝ վասնգի Աւետարանը մագաղաթ և հայ զիր ըլլալէ առաջ, հայ սիրտ է մեր կուրծքերուն տակ, մեր տաճարները մարմարեայ չինք ըլլալէ առաջ, մեր նահատակներու մարմինները ամփոփող բարէ կայլուներ են, բխուծ մեր երրոր ալբերէն: Առունց Հայ Եկեղեցւոյ չեմ զգայնութեան մենք հազի թէ հայ ենք: Մանաւանդ այսօր, մեր օտարութիւններուն մէջ, ինչ որ հայեցի է և համ ու իմաստ ունի, կու զայ մեր եկեղեցին:

Հաստրակ տեղիքի մը շափ սովորական դարձած աստիւն մը եղած է մեր մէջ ըստ՝ թէ մեր գրամատէրները շատ յաճախ ժլատ եղած են իրենց ազգին կարիքներուն նկատմամբ: Միւս կոմմէ սակայն իրողութիւն է թէ ինչ որ մենք ունեցած ենք անցեալի մէջ և ունինք այսօր, իբրև ազգային կայք և հարստութիւն, արգինքներ են անոնց՝ որոնք զիտացած են միշտ յարդարել մեր իմացական և հոգեկան անդաստանները, իշխանական նուերատուութիւններով:

Եթէ նկատի ունենանք մեր այս վերջի հարիւամեակը միայն, Գէորգ-եան, Ներսէսիսան, Լազարեան, Սանասարեան, Կիւլպէնկեան, Մելինեան, Եղիայեան, Նուլպարեան, Տիշապէիրլիան անուններով ծանօթ փառաւոր յիշատակարանները, մասնանշած կ'ըլլանք այս իրողութիւնը: Այրիներու լումաներու շնորհիւ անտարակոյս թէ վառ կը մնան մեր եկեղեցիներու կանթեղները, ժողովուրդի մը զոհողութեան ճիգին և ողիին թթխմորն է ան: Սակայն ազգային մեր մեծ հաստատութիւնները մեծաւ մասամբ գոյութեան եկած են չնորհիւ



մեր ունեող դասակարգի իշխանական նույնարձուն, որոնք բարիքին իմաստութիւնն ու ողջմտութիւնը զիտցած են ունենալ այս կերպով։ Աղնիս գործ է անշուշտ խզալ աղքատին և աղէտեալին, սակայն կանգնել յաւերժական յիշատակարան մը ի փառ Աստուծոյ և ի վայելումն զալիք սերունդներու, ուրիշ փառք է և իր մէջ ունի բարիքին ոչ միայն իմաստութիւնը, այլ նաև իմաստակիրութիւնը, եթէ կ'ուզէք։

Կենդանական աշխարհի մէջ, վիրաւորուող կենդանին կը լզէ իր վէրքը, զայն բուժելու համար, և կամ զօրաշարժի ենթարկելով իր բոլոր զիմադրական ոյժերը կը ջանայ վատանդէ զերծ պահել իր մարմին վրայ պատճառուած վէրքը։ Նոյն է պարագան ազգային և ընկերային կեանքին մէջ։ առանց վերոյիշեալ սկզբունքին չեն դիմակարուիր վտանգները և չեն բուժուիր վէրքերը։ Յաւերժ ծրնութիւն յիշատակին անսնց՝ որոնք դարերով այնքան իմաստութեամբ և կորպով տնօրինած ու ըրած են ամէն ինչ՝ որպէսզի այս Հաստատութիւնն ու Աթոռը կարենան դիմել միշտ դէպի աւելի լաւագոյնը։

«Եթէ մոռացաց զքեզ, երուսալէմ . . .» ըսած է Սաղմոսերգուն, և դարերէ ի վեր նոյն զզացումով նայեր են բազմաթիւ ազգեր և սերունդներ այս սրբազան քաղաքին։ Հայութեան զզացումը Հայ երուսալէմի նկատմամբ եղած է աւելի քան սրտազրաւ։ Մեր նախնիք քսան դարեր քրիոտոնէական խորունկ զզացումով նայեր են Սիրնի այս բարձունքին, ուր իր հաւատքին և արեան զինը եղող սրբութիւններ դարերով մնացեր են կանզուն ու յաւերժամատք։ Մենք վստահ ենք որ հայուն փորձուած ու տոկուն եկեղեցափրութիւնը թոյլ պիտի չտայ որ վտանգի ենթարկուին սերունդներու արեան զինը հանգիստացող ազգային մեր իրաւունքները Սուրբ Տեղեաց մէջ։ Իր նախնեաց շաւիկէն խոտորիլը այլասերիլ է, այսինքն կորմնցնել է հոգիին հարազատութիւնը, և ենթարկուիլ այնպիսի վիճակի մը, ուր ոչ միայն կ'աղտանայ ազգային ինքնութեան զզացումը, այլ նաև կ'աղճատի կրօնական իշխանութը, ամէնէն ազնիւ ձգտումը հոգիին։ Բայց մենք կը հաւատանք թէ հոգին ողջ է Հայ ժողովուրդին, երբ կանգուն ու հաստատուն է Հայ եկեղեցին։ վասնի Հայ եկեղեցին այն գերազոյն բարձրաբերքն է որուն մէջ կը բնակի իսկազոյն ու սրբազոյն բաժինը Հայ ժողովուրդի հոգիին։

Երուսալէմը, Ս. Յակոբը, և Տնօրինական վայրերը մեր Տիրոջ, ոչ միայն սրբազան աւանդներ, այլ նաև աւանդութիւններ են, իսկ Սրբոց Յակոբեանց զինուորեալ Միհրանութիւնը՝ այդ աւանդութեանց հաւատարիմ պահապանը։ Փողովուրդներու համար չկայ աւելի մեծ ոյժ, զիրենք վեր բռնող, ապազան զիմազրաւելու զիրենք կարող դարձնող, քան դէպի իրենց մեծ աւանդութիւնները հաւատարմութեան ոգին։ Ակեպտիկ միտքերու համար աւանդութեանց հաւատարմութիւնը մակերեսային ու թեթե կրնայ հնչել, բայց անսնց համար որ զիտեն աւելի խոր տեսնել և զզալ՝ տարբեր է իրողութիւնը։

Աւանդութիւնը ազգային ու եկեղեցական այս ժառանգութեան, կրօնական կեցուածք, խոր ու տաք, այն հողերուն վրայ ուր Աստուածորդին իր երկրաւոր առաքելութեան սերմերը ցանեց և տարիները ապրեցաւ։ Հոն՝ ուր դարեր դարերով Հայաստան աշխարհի բոլոր հուներէն մեր ժողովուրդի կրօնական ու խ-

առարկութեան ալիքներ են եկեր, և ծովու ալիքներուն պէս, իրենց ջերմեանդ համբոյըներով անգամ մը կա սրբեր ու մաքրեր են քարերը այս Հաստատութեան, դնելով իրենց հողիին պատկերը այդ քարերուն խորը և նուիրաբերման զանձերը անոր ծոցին մէջ :

Աւանդութիւնը այս Հաստատութեան, աննկուն քաջութեան այն ողին, որով ան տէր է կանգներ և անթիւ պայքարներու մէջ պաշտպաներ նուիրական այն իրաւունքները՝ զօրս մեր ժողովուրդի հաւատքի մեծութիւնը իրեն համար ստացեր է քրիստոնէական այս տիեզերական կրօնաստոնին մէջ, աշխարհի հզօրագոյն եկեղեցիներուն հետ նոյն առաջին զիծին վրայ :

Աւանդութիւնը այս Հաստատութեան, մեր ժողովուրդի իմացական ու հոգեոր լուսաւորութեան գործը, վկայ՝ հայ ձեռագիրներու անզին հաւաքածոն, հոյաշէն Մատենադարանը, Տպարանը, Ժառանք, Ժառանքաւորացն ու Ընծայարանը Ռւբեմն ոչ թէ լճացած ու մեռած բաներ կամ փունք պայքարներու աղմուկներ՝ այլ զերազանցապէս կենդանին ու կենդանարար ողեկան ոյժեր են որ կը կազմին ձշմարիս աւանդութիւնը Հայ Սիռնի այս բարձունքին վրայ, ու զանոնք պահելը ինքնին՝ մեր եկեղեցիի և ժողովուրդի ողեկան զերազոյն գործը գործել կը նշանակէ :

Այս զիտակցութեամբ և հաւատքով երրորդ անգամ ըլլալով կը բարձրացնենք մեր ձայնը և կոչ կ'ընենք հայու խիղճին, որ շրջապատեն մեր ճիզերն ու զոհողութիւնները և պարիսպ կանգնեն սրբազան այս աւանդին :

Այսօր, ինդրոյ առարկայ Ս. Յարութեան Տաճարն է, որուն մէջ մեր նախանձելի գիրքը կրնայ բացաւորուիլ միայն մեր նախնեաց հաւատքին զօրութեամբ, տոկունութեամբ և զոհողութիւններով :

Երանին մեր Ազգին, որովհետեւ Յակորի Աստուածն է մեզի օգնական :

Երանին պիտի ըսենք դարձեալ մեր ժողովուրդին, երբ զիտակցինք մեր հաւատքին թիւազրած պարտաւորութիւններուն, երբ մանաւանդ Աստուած օգնած է մեզի և նախանձելի կարելիութիւններով օժտած մեր ճիզերը :

Ամէն կարելի միջոցներով, պաշտօնական և անձնական դիմումներով, անհատական և հրապարակային կոչերով, մենք դրինք հարցը պատկան մարմիններու, կազմակերպութիւններու և անհատներու զնահատանքին առջեւ :

Մանօթ են մեր նիւթական միջոցներն ու գծուարութիւնները, ծանօթ նաև՝ զոհողութիւններու, և տոկունութեան չափը որ եղած է Ս. Յակորեանց զինուորեալ Միաբանութեան, ինչպէս նաև իր առաքինութիւնն ու առաքելութիւնը դարերու ընդմէջէն :

Արդար է մեր ակնկալութիւնը և կ'ուզենք որ արդար ըլլայ նաև արդիւնքը այդ ակնկալութեան, և երանի ազգի, որոյ Տէր Աստուած Յակորայ օգնական է նման :

Աաջորդ Խմբագրականով պիտի մասնաւորենք այս սրբազան Ժառանքութեան նախախնամական գիրքն ու դերը այսօրոււն մեր կեանքին մէջ և կարեւորութիւնը զոր ան ունի Սփիւրքի հայու թեան համար :